

## ՍԱՄՄԱՐԱՅ ՄՇԱՀԵՐ

(Դիւցազնավելի)

ՄԱՍՆ ԶՈՐԵՈՐԴ

1

Քըշեցին անցան անծայր անսապատն ,  
 Ու գացին - հասան Պաղտատու քաղաք .  
 Կարծես թէ կըրակ կը մաղուէր վերէն ,  
 Ու գետնին տակն ալ կըրակ կը վառնն .  
 Հասան , կանգ առին քաղ'քին դըրան մօտ ,  
 Քաղաքն անծանօթ , մարդիկ անծանօթ ...  
 Մըները տեսաւ , կեցած գուռին քով ,  
 Դէրփիշ մը , երկար , ճերմակ մօրուքով ,  
 Մօտեցաւ անոր ու տըւաւ սելամ ,  
 « Աելամ ալէ-բում դէրփիշ քարեկամ » .  
 — Ալէ-բում սելամ , դէրփիշը ըսաւ ,  
 Ու պիշ-պիշ անոր դէմքին նայեցաւ :  
 « Գիտե՞ս գուն , պատպա » Մըները հարցուց .  
 « Թէ ո՞ւր է շիրիմը Պաղտասարին ,  
 « Թէ գիտես , խընջրեմ , զայն մեզի տուր ցոյց ,  
 « Կ'ըսեն կանգուն է դեռ խաչն իր քարին՝  
 « Կ'ըսեն դիմացն է պալատին եւ մօտ՝  
 « Մենք ենք երկրին ու մարդոց անծանօթ ,  
 « Ինքն եկեր է հոս քաղաքն այս հիմներ՝  
 « Հոս թագաւորեր՝ ու հոս ալ մեռեր :  
 Նայուածքը անթարթ Մըներին յառած ,  
 Պատասխան տըւաւ դէրփիշը կամաց .  
 « Պալատ , թագաւոր ես չիմ ճանչընար ...  
 « Տէրը դէրփիշին տըւեր է հանճար ,  
 « Կարդայու զիրը՝ ճակատին մարդուն .  
 « Կ'երեւի հեռու երկրէ կու զաս դուն .  
 « Տէ՞՞ եկուր , հեղ մը քու քախտիդ նայիմ ,  
 « Անցեալըդ ըսեմ , եւ ապազային  
 « Ինչե՞ր կան պահուած քու ճամբուդ վըրայ ,  
 « Ո՞վ կը հառաչէ քեզ՝ համար , կու լայ ,  
 « Գիշեր ու ցերեկ դեռ կը սպասէ քեզ ,  
 « Կարօտիդ հուրէն սիրտը ողջակէզ » :  
 — Զեմ ուզեր որ մարդ իմ քախտն իմանայ ,  
 (Արդէն ժամանակ ալ չունիմ հիմա).  
 Տէրն ըստեղծեր է զիս հըզօր , անյաղթ ,  
 Բայց ճակտիս նաեւ զըրեր է ‘անբախտ’ .  
 Ու Մըներ ծեռքը զըրապանը տարաւ ,  
 Եւ ծեր դէրփիշին ծեռքին մէջ զըրաւ .  
 Դըրամ մ' ու քըշեց ծին , քաղաք մըտաւ ,  
 Ետեւէն դեւերն , ու զընաց , զըտաւ  
 Իր մեծ հօրեղօր դամբանը շրբեղ ,  
 Պալատին դիմացն , պարտէզին մէջտեղ :

Ծունկի եկաւ հոն, գերեզմանին քով,  
Աղօթեց վըրան, ու պարզ հաւատքով  
«Հայր Մեր» մը ըսաւ, բարը համբուրեց.  
Եիրիմին վըրայ քիչ մ'ալ խունկ այրեց:  
Գիտցած աղօթքներն ամէնը ըսաւ,  
Նորէն ու նորէն ծայրէն ըսկըսաւ:

## II

Տեսնելով արքան վերէն զարմանքով,  
Ան հիմա իջած էր Մըներին քով.  
«Թրշնամի՞ ես դուն, թէ չէ բարեկամ,  
«Ի՞նչ գործունիս հոս» հարց տրւաւ արքան,  
«Օտար կ'երեւիս հազուստով, բարքով . . .»:  
Պատասխան տրւաւ Մըներն յարգանքով.  
«Ապրած կենաս դուն, ով մեծ թագաւոր,  
«Օտար եմ, այո, կու գամ հեռաւոր  
«Սասունէն ուխտի այս գերեզմանին,  
«Մեծ հօրեղբայրս է, մեռնիմ անունին»:  
Մըտիկ ըրաւ զայն արքան հոգեխոռով,  
Ու երբ վերջացուց «Դուն հազար բարով  
«Եկեր ես» ըսաւ, «մեր զիրքերուն մէջ,  
(«Զեմ յիշեր հիմա ո՛ր զիրքին՝ ո՛ր էջն)  
«Արդէն զըրուած է մէկն որ Սասունէն,  
«Զոջանց բազերու անյաղթ, արիւնէն  
«Պիտի զայ — ըլլայ Պաղտատի արքան . . .  
«Միրով կը յանձնեմ քեզ՝ թազս ու մական,  
«Ազատէ միայն մնջի Կոպ զեւէն,  
«Որ խումբ մ' հրականեր ծըզած ետեւէն,  
«Կու զայ, կը բանդէ զիւղերն ու բաղար . . .  
«Տէ՛հ եկուր ծեռքովս զընեմ զըլ'խիդ թազ,  
«Միայն ազատէ զգմեզ իր ծեռքէն»:  
— Տէր արքայ, հիմա կ'երթամ ես իր դէմ,  
Մէկ-երկու օրէն զայն, ողջ կամ մեռած,  
Պիտի զըտնէք ծեր ոտքերուն առաջ.  
Բայս ես աչք չունիմ ծեր զահին-թազին,  
Լեռնոտ Սասունը ոչ մէկ բաղարի  
Հետ չմի փոխեր ես, եղէք ապահով,  
Ըսաւ Մըները ու խոր յարգանքով  
Զատուեցաւ — զընաց, զեւերն ետեւէն:  
Կոպ զեւը զիրներ զեռ շատ հեռուէն  
Տեսաւ. ջաղացքի բարեր մէկ ծեռքով  
Կը նետէր. բարերը Մըներին քով  
Կ'իյնային, կըտրած օրուայ մը համբայ.  
Մըները սակայն հաստատ, աներկրայ,  
Իր զեւերուն հետ, բըշեցին մըտան  
Խորն անապատին ու զացին զըտան  
Կոպ զեւը հրսկայ բարայրի մը մէջ,  
Վախէն ու դողէն կուրծքը ելեւէջ:

Վանայ Շոնիս ինչպէս փոթորկի պահուն,  
 Կը Փըշշար դեւը. շունչն ահեղ հովուն  
 Նըման կը շարժէր քարայրը հըսկայ.  
 «Տէ՞ն վեր կաց, քեզի ազատում չըկայ,  
 «Ճատ ես խաղցեր գուն մարդոց կեանքին հետ.  
 «Կարգը իմս է արդ, պիտի առյաւէտ  
 «Մարեմ հիմա ա'լ բու կեանքիդ արեւ»,  
 Բաւ Մըհերը, «Չուտ վեր կաց չար դեւ,  
 «Ելիք ու փորձէ ոյժդ վերջին անգամ,  
 «Տես ի՞նչ դրժուար է մեռնիին, անըզգամ»:  
 Եւ յիշեց Մըհեր Խաչ-Պատարազին,  
 Բարձրիկ Մարութայ Սուրբ Աստուածածինն:  
 «Դուն Պաղտասա՞րն ես» դեւը տրւաւ հարց  
 «Թէ չէ Դաւիթն ես», աչքերը լայն բաց,  
 Նայեցաւ վախով պահ մը Մըհերին.  
 «Քեզմէ կ'առնեմ հոտն ես Պաղտասարին»,  
 «Իսկ ես հիւանդ եմ, հիւանդ ու տըկար».  
 Եւ դեն ըսկըսաւ սարսափէն դողալ:  
 — Ոչ Դաւիթն եմ ես, ոչ ալ Պաղտասար,  
 Ապա Մըհերն եմ, Մըհեր հոգէառ:  
 Ե՞նչ ես պահուըտեր կընիկներու պէս,  
 Սուտ հիւանդ եղեր. դուն զո՞վ կը խարիս.  
 Ո՞վ էր զաղացքի բարերը նետող  
 Մէկ օրուայ ճամբայ ... իսկ հիմա սուտ դող  
 Բըռներ է քեզի: Տէ՞ն վեր կաց շուտով,  
 Վընարէ պարտքըդ Մըհերի ծեռքով»:  
 Դիւն երբ լըսեց որ Դաւիթը չէ ան,  
 Ո՞չ ալ Պաղտասարն, մէկէն վառուեցան  
 Աչքերը — երկու խարոյկներ կարծես —  
 Ու ոտքի ցատկեց հըսկայ արջի մ' պէս:  
 Եւ իրար դիպան երկու հըսկաներ,  
 Ու զըլըրդեցան քարայր, դաշտ ու լեռ,  
 Զերթ երկու վիշապ իրար պըլլըուած,  
 Ինկան ու ելան ... դեն յանկարծ գոռաց,  
 «Հօս նեղ է, այ մարդ, մեր ոյժին ճամբար,  
 «Դուրսը ըսկըսինք մեր ահեղ պայքարն»:  
 Իսկոյն գուրս ելան, դաշտին մէջ արծակ,  
 Եւ իրար դիպան զերթ ամպուպ-կայծակ:  
 Իրնեց բախումէն փայլակ մը շողաց,  
 Երկիրը կարծես ժաժքէ մը դողաց,  
 Ողջ անապատը ցաւէն հառաչեց,  
 Ու փոշին երկնի երիսը զոցեց:  
 Պայքարը տեւեց ամբողջ երեք ժամ,  
 Իրար փաթթըրուած ելան ու ինկան,  
 Մինչեւ որ դեւը ինկաւ յոզնասպառ,  
 Ինչպէս կաղնիի վիթխարի մի ժառ:  
 Մըհերն ալ անոր զըլուխը կըստքեց  
 'Ի արմաւի ժառի մը վըրայ տընկեց:  
 Իր բառ՝սուն դեւերն ալ եկան հիմա,

Իրենց հետ քառ'սուն գերիներ հըսկայ :  
 Ասոնք Կոպ դեւին գըլուխն երբ տեսան ,  
 Զեռք-ծեռքի ըըսնած շուրջպար մ' ըսկըսան :  
 Մըներ , զարմացած , հարց տըւաւ անոնց ,  
 « Հաւատարմութիւնն այսպէ՞ս է մարդոց ,  
 « Այսպէ՞ս կը յարգէք մահը ծեր տիրոջ ... »  
 — Հըզօր տէք » ըսին « Նախ մըտիկ ըրէ  
 Մեր պատմութիւնը , յետոյ մեղադրէ » :  
 Պատմեց ամէն մէկն իր գըլխէն անցածն ,  
 Կոպ դեւն ի՞նչպէս էք հայրն իր մեռցուցած ,  
 Ամէն դին սրփած արիւն ու կըրակ  
 Քաղաքներ , գիւղեր ըրած աւերակ :  
 « Իշխանուհիներ էին թէ իրենք » ,  
 Ու բացին կուրծքերն անոնք մէկ առ մէկ :  
 Զարմանքն ապշած , կեցած էք Մըներն ,  
 Զարմանքն ապշած էին և դեւերն :  
 (Հիմա իմացած պատմութիւնն արդէն . )  
 Մըները բաշեց ծառը արմատէն ,  
 Դըրաւ իր ուսին , ծիերը հեծան ,  
 Օրուայ մը ճամբայ բըշեցին-անցան :  
 Յաղթութեան լուրը հասած էք Պաղտատ ,  
 Ու հիմա զինուոր , մանուկ , կին թէ մարդ ,  
 Պալատը ամբողջ , վէզիր , թագաւոր ,  
 Կազմած խայտարդյէտ մի հըսկայ թափօր ,  
 Դիմաւորութեան եկան Մըներին ,  
 Պատիւով , փառքով զայն պալատ բերին :  
 Մըները զըրաւ արբային առաջ  
 Փըլուխը դեւին , աչքերը դեռ բաց .  
 'Ի ըսաւ , « Տէք արբայ հանգիստ իշխէ ա'լ ,  
 Ահա գըլուխը ծեր թըշնամուն չար » :  
 Ամենուն առջեւ խօսեցաւ արբան .  
 « Քեզի կը յանձննմ ես թագն ու մական  
 « Մըներ , դուն ես լոկ արժանի անոր » :  
 — Ապրած կենաս դուն , ո՛վ մեծ թագաւոր ,  
 Քեզի ըսեր եմ որ ես աչք չունիմ  
 Ուրիշի զահին , թազին , մականին :  
 Խընդրանը մը ունիմ սակայն բեզի ես ,  
 Որ քառ'սուն խորան տաճար մը շինես ,  
 Մեր Պաղտասարին շիրիմին վըրայ ,  
 (Անունն ալ կ'ուզեմ սուրբ Սարգիս ըլլայ )  
 Քառ'սուն քահանայ , քառ'սուն սարկաւագ  
 Բերես , կատարեն որ անոնք պըսակ ,  
 Իմ եղբայրներուս եւ այս կոյսերուն » .  
 Ու պատմեց Մըներն անոնց պատմութիւնն ...

## III

Եկեղեցի մը շինեցին շուտով .  
 Եկան քահանայր խունկով , աղօթքով ...

Եր' սունինն զոյգեր տըւած ծեռք-ծեռքի  
հորաններուն մօտ կեցան պըսակի:

Զոյգի մ' կընքահայրն եղաւ թագաւորն,  
Մըները ուրիշ զոյգի մը քաւորն,  
Մէկալ զոյգերուն պալատականներ՝  
Թագուհին, տիկնայքն ալ հարսնաքոյքեր:  
Պըսակէն յետոյ նըւագ, պար եւ երգ  
Տեւեցին քառ' սուն ցերեկ ու գիշեր.  
(Պաղտատն այդպիսի օր դեռ չէր տեսեր)  
Լոյսով ողողուած էր քաղաքն ամբողջ.  
Մարդ, կին, մանուկներ, ծերերն իսկ դողդոջ,  
Պար էին ըընած, փողոցներուն մէջ . . .  
Ու քառ' սուն օրուան եկաւ երբոր վերջն,  
Թանկ նըւէրներով, պատիւով, փառքով,  
Պարով ու երգով, դափով, թըմբուկով,  
Մըներ ւ իր մարդիկ, հարսներով իրենց,  
Ճամբու դըրուեցան . . . կոյսերէն էն մեծն  
Տանելով Հալէպ իրբեւ թագուհի,  
Պըսակեցին զայն վըրան արքայի:  
Ու հարսնիք ըրին հոն ալ քառ' սուն օր:  
Լըսեցին ելան ծակերէն բոլոր  
Որ փախեր էին Պառաւին ծեռքէն . . .  
Եկան հեռաւոր անապատներէն,  
Շէնցուցին Հալէպ քաղաքը նորէն:  
Երբոր վերջացան օրերն խընդութեան  
Մըներն ըսկըսաւ իր պատրաստութեան,  
Ու փառքով, պատուով դըրին զայն ճամբու,  
Դէպի հեռաւոր քաղաք Զըզերու:

(Շարունակելի)

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

## ՔԱՌԵԱԿՆԵՐ

Քեզ կը փնտռեմ, Աստուած իմ, ամինուրիք, ամէն ժամ.  
Հոգւոյս պարապը խորունկ միայն Ֆեզմով կը լենայ.  
Ներկայութեանըդ միայն կ'ըլլամ անվախ ու կընամ  
Կթու քայլերս ուղղել բարձունքներու արեւկայ:

X

Ո՛ւ չեմ փնտռեր հոգի մը ինձ կարեկից,  
Ո՛չ երգ, խնմոյք, ո՛չ համոյքներ մարմնական.  
Ո՛չ սէր, զորով եղբայրներէս վշտակից,  
Քանզի, ո՛վ Տէր, Լոյսդ է վառած իմ նամբան:

ԳԼՈՐԳ Մ. ՃԻՇԽԱԿՅԱՆ